

Հայ թերթն ի Բուկարեշտ 30 Յունուար,
դադրած 20 Մայ. թիւք 1—9:

Յառաջ բերուած թերթերէն զատ ըյս
տեսած են հետեւեալները Ազատ, Բանորի 2-այն,
Մոծակ, Պայքար եւ Պիծակ: Ասոնց վրայ որեւէ
տեղեկութիւն հաղորդելու ի վիճակի չենք, վասն
զի նոյններ տեսնելու բախտը չենք ունեցած:

2. Բաբրադանեան պորտուգալացի «Հանդէսի», աշխատակից լեզուաբան Գրոմֆ. Ղուկաս Բաբրադանեան Մարտ 24ին ընթարուած է անդամ Société de Linguistique de Parisի, Հայագիտի նշանաւոր գիտնականը այս պատուին լինուելի արժանաւոր Հանդիսացած է իւր հմտագիտ. լեզուաբանական գրութեանցներով, որոնց մէջ տուր գառադուլութիւնն ու հնարագիւտ հանճարը արտաբայ կարգի կը փայլին: Այս է մանաւանդ որ Պատուեալը ոչ միայն հայ լեզուաբաններու մէջ առաջին տեղին կը գրաւէ, այլ եւ օտարագրի նշանաւոր լեզուաբաններուն կարգի անցած է: Իր յայտնիք մեր խնդակցութիւնն ու շնորհաւորութիւնը:

3. Տեղիւն ձեւեցիւնէն ի, երկու նշանաւ որ
օրաթերթերը դադրեցան 8. ձիվէլէկանի մա-
հուամբ 13 փետր.: “ձերիսէի Շարգիյէ,
տաճիրէն լեզուաւ հայատառ ու “Սուրհան-
դակ, հայերէն լրագիրները: Հանգուցեալը թե-
պէս Ատրենանի աշակերտ, գրական մարդ չէր,
բայց ունէր գործնական եւ յարատեւող նկա-
րագիր մը: Ասով է որ կրցաւ մինչեւ մահը
րոճեանք իւր թերթերը, հանգեպ այնչափ նիւ-
թական ու բարոյական արգել կրեցաւ եւ գովա-
րութեանը: Մահը միայն կրցաւ ընկճիլ գայն:

4. Հանդիսարանայ Armenia ին շարունակութիւնս Բարախութեանմ կ'աւետեց թէ հունգարներէն ընդուաւ հրատարակուած Armenia թերթը ոչ միայն չէ դադարած, այլ եւս աւելի փայլուն ապագայ մը կը խոստանայ. վասն զի յանձնուած է աւելի կարող ձեռքբնուլ: Սնդգոտեանի մահուանէն վերջը թախգորութիւնն ստանձնած են նշանաւոր գիտնականներ Դր. Ս. Հերման, Դր. Կ. Բօքեան եւ այլք: Արդէն լոյս տեսած են 1907 փետրուար-Մարտ միացեալ թուերը, ամբողջապէս նուիրուած Սնդգոտեանի սիշաւտակին: Բովանդակութիւնը թարգմանելով յառաջ կը բերենք: Նախաբանութիւն. Դր. Ս. Հերման. — Խաչիկ Սնդգոտեանին սիշաւտակին (սիշաւտակի խօսքեր ու գրուածքներ): — Սնդգոտեան եւ հայկական խաչը (քանատեղծութիւն) գրեց Արարատեան: — Խ. Սնդգոտեան

մեծաբանքը (թերթիբու հասարածոյք, ցաւա-
կցաւթեան թղթիբու)։ Իսկ Սոսոսեան եւ հայ
մատենագրութիւնը։ Յուլիոս Միրզայեանէ։ Ի
Խաչիկ Սոսոսեանի գրողներէն են ցուցակը
Արմենիա Ամասեթիբի ձէլ, Յ. Մ.։ Սոս-
ոսեանի Արմենիայի քաւն տարւան պատմու-
թեանէ։

5. Դասմայի հայ պատրիարքները՝ երկրորդ Դուռնյի անդամ ընտրուած Տաշ պատգամաւորներն են. Ստեփան Տէր Աւետիբեան (ընտրուած Գանձակի կողմանէ), Սիրական Տիւգրանեան եւ Յովհաննէս Ստաւրիճեանն (ընտրուած երիւանի կողմանէ): Երէքն ալ Դաշնակցական են եւ ոչ անմեծօք անձինք: Արշակ Զօհրապեան (ընտրուած ի թիֆլիս) կը վերաբերի Սոցիալ-Դեմոկրատ կուսակցութեան եւ խմբագիր է “Հասանքի”, Մովսէս Աճեմեան (ընտրուած Նոր Նախիջևանի եւ Ռոստով Գոնի վրայ քաղաքներուն կողմէն) Պաղէտ կուսակցութեան կը պատկանի: Նշանակելին այն է որ Դաշնակցական յաղթան են կուսակող միասնեալ ազգայնօրէնեաց ու կուսակցաւորներէ Գեմի:

የብሔራዊ ጥበቃ ሰነድ

ՈՒՍՈՒՄՆԱԳԱՆ

ՄԱՅՏԱՆԱԳՐԱԿԱՆ — Միխիթար Գոշի Դատաստանագիրքը եւ Հայոց ինն քաղաքացիական իրաւունքը, 97: — Շղիշէ, քննական ուսումնասիրութիւն, 102: — Յուցակ ծնագրաց Թաւրիզի, 106:

ԿԵՆՍԵՐԱԿԱՆ — Մարգիս արքեպ. Մառաֆեան.
109:

ՀԵՋՈՒՍԱՐԱՆԱԿԱՆ - Հիւկերենն եւ հայերենը.
115: - Հին հայերեն ցուցական դերանունները.
117:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ - ԱԶՈՂԱԿԻ ԿՆԻՔՐ. 121:

U6L6T U6L4

ԺԱՂՆԷՔՈՒՆՆՆՈՒՄ — 1. 1906ին լրյա տեսած հայ թերթերը: — 2. Բաղրուպանեան պատուովալ: — 3. Տիգրան ժողովեան Գ - Կ. Հունգարիայի Արմենիա կը շարունակուի: Դ Դուռնայի հայ պատգամատարները: 126:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՄԻ ԽՈՐԱԳԻՐ

3. ԱՓՈՎԱՅԷԼ 4. ՊԱՐՈՆՉ

ՁԻՆՆԵ, ԾԻՐԱԲԵՐՆ ՈՅԱՐՆ